



# ԲԱԶՄԱՎԷՊ

ԺԷ՝ ՏԱՐԻ, ԹԻԻ 6

1859

ՅՈՒՆԻՍ 1

## ԲԱՐՈՅԱԿԱՆՔ

Կոնֆուցիոսի առածներ : (Տես կրես 129)

**Մ**իջինն է իմաստութեան ամենէն մերձաւոր կէտը . թէ անոր չհասնելը և թէ զանիկայ անցնելը հաւասարապէս անօգուտ է :

Իմաստունը միշտ և ամէն պարագայի մէջ միջին տեղւոյն վրայ կը կենայ . իսկ անզգամը կը հեռանայ անկից՝ կամ չափազանց կամ քիչ քաշելով :

Ո՛հ , ինչ վսեմ բան է միջին տեղին : Բայց հասարակ մարդկանց մէջ որչափ քիչ հոգի կան որ անոր վրայ կենան :

Կոր չէ այս չարիքս . ասիկայ մարդկութեան հին հիւանդութիւնն է , ասիկայ հին նիւթ մըն է գանգատանաց , ատենօք ասանկ էր մարդկային ազգը :

Ընկ գիտեմ թէ ինչու համար մարդկանց մեծ մասը առաքինութեան ճամբիտ ճամբէն կը հեռանան : Եւ ամենապիտիւնները արհամարհանօք կը

հեռանան անկէ . մտքերնին դնելով թէ իրենց իմացականութիւնը կրնայ շատ աւելի բարձր թռչիլ , իբրև իրենց անարժան բան մը կը սեպեն զայն : Հասարակ մարդիկ չեն կրնար անոր հասնիլ , վասն զի կամ չեն ճանչնար , և կամ դժուարութիւններէն վախնալով՝ կը յուսահատին յաջողելու : Եսիկայ տկարութիւն է , և տգիտութիւն :

Ինտութեան թելադրած բոլոր գործքերը իր օրինաց համեմատ կ'ըլլային , թէ որ նոյն իսկ այն օրէնքները աղէկ ճանչցուած ըլլային : Ինչ մարդ ամէն օր կ'ուտէ կը խմէ . բայց որչափ քիչ մարդ կայ որ բերնի աղէկ համուսնէնայ . որչափ քիչ մարդ կայ որ կարենայ աղէկ ընտրութիւն ընել կերակրոց և ըմպելեաց մէջ , որ բազմութիւ համեմունելով թունաւորուած են :

Այսօրուան օրս ամէն մարդ կ'ըսէ .  
 Այս գիտեմ ընելիքս , և զգուշանալիքս :  
 Ինոնք որ այսչափ գուռգուռութեամբ կը  
 խօսին՝ օգուտն ու շահը կը տեսնան ,  
 բայց ոչ վնասակարութիւններն ու վը-  
 տանգները : Իրենք զիրենք կը ձգեն  
 հազարումէկ ծուղակներու մէջ , որոնց-  
 մէջ չեն կրնար բնաւ ազատիլ : Դու կ'ը-  
 սես՝ թէ խիստ խոհեմ ես : Իրաւցընէ  
 կը տեսնեմ որ դուն բարւոյն միջին կէ-  
 տը կը բռնես , և սկզբան անոր միա-  
 ձայն կը կենցաղավարիս . բայց տկա-  
 րութենէդ յաղթուելով ու շուտ մը յոգ-  
 նելով , հազիւ թէ ամբողջ ամիս մը ա-  
 նոր վրայ պինդ կը կենաս : Երեմի ինչ  
 բանի կու գայ քեզի այնպիսի ճանաչ-  
 մունք մը , ուսկից այսչափ քիչ պտուղ  
 կը քաղես :

Իմ հօէի աշակերտս շատ խոհեմ  
 անձն էր . լաւ գիտէր բան բանէ որո-  
 շելը , և անոնց կատարելութիւնը գրտ-  
 նալը : Արբոր առաքինութեան մը կը  
 հասնէր , կը պլլուէր անոր հետ , ծոցին  
 մէջ կը սխմէր , ու ոչ երբէք կը թողուր  
 զայն :

Ան մարդիկ որ դիւրաւ տերութիւն  
 կառավարել գիտեն . կրնան ալ գրտ-  
 նուիլ այնպիսի անձինք որ սիրտ ընեն  
 զհարստութիւն և զպատիւս մերժելու .  
 թերևս գտնուին անանկներ ալ որ սը-  
 րեալ թրերու վրայէն անվնաս քալեն  
 երթան . բայց յարատեւ աշխատանքով  
 ու անընդհատ կուռով միայն կրնայ  
 մարդ առաքինութեան միջին ճամբուն  
 վրայ կենալ , թէպէտ առջի նայուած-  
 քով կրնայ գտնել զայն :

Արչափ մեծ էր Չուն կայսեր իմաւ  
 տութիւնը : Իր դատմանն ու խոհեմու-  
 թեանը վրայ չէր վստահեր , ու պե-  
 տութիւնը կառավարելու համար իր  
 պաշտօնէից իմաստութիւնն ու տեսու-  
 թիւնները իրեն թիկունք կ'առնէր :  
 Այն իսկ հասարակ բաներու վրայ խոր-  
 հուրդ հարցընէլ կը սիրէր , ու կ'ախոր-  
 ժէր քննել իր խորհրդականացն ամե-  
 նէն պարզ պատասխաններն ալ : Թէ  
 որ երբեմն անոնց տուած խորհուրդնե-  
 րը այնչափ խելք պառկելու բաներ չե-

րեային իրեն , չէր հետևեր անոնց .  
 բայց անոնց թերութեանը վրայ խօսք  
 չէր բանար , ու ասանկով չէր կորսնցը-  
 ներ իր պաշտօնէից վստահութիւնն և  
 այն անկեղծութիւնը՝ որով անոնք ի-  
 րենց մտածութիւնները կը հաղորդէին  
 իրեն : Արբոր տուած խորհուրդնին խե-  
 լացի էր , ոչ միայն անոր կը հետևէր ,  
 այլ նաև կը գովէր՝ որպէս զի խորհրդա-  
 տուները քաջալերէ , ու գրգիռ տայ որ  
 իրենց զգացմունքներն յայտնեն : Թէ  
 որ այս խորհուրդները քիչ մը միջին  
 ճամբէն խոտորէին , որուն միշտ պէտք  
 է հետևիլ , անոնց երկու եզերքները  
 իրարու քով կը բերէր ու հասուն խել-  
 քով բանին կշիռքովը կը կշռէր , և այս  
 երկու հակառակ ծայրերուն միջին կէ-  
 տը կը գտնար : Այսպիսի խնամքներով  
 էր որ Չուն այնչափ մեծանուն կայսր  
 եղաւ :

Թագաւորել՝ ուղղել ըսել է : Թա-  
 գաւորք , դուք օրինակ տուէք ուղղու-  
 թեան և արդարութեան . ո՞վ կրնայ  
 համարձակիլ ձեզի չհետևելու :

Արիշներու վրայ իշխեցողաց գլխա-  
 ւոր գիտութիւնը պիտի ըլլայ իրենց եր-  
 կնատուր բանականութիւնը մշակելն ու  
 յղկելը . այնպէս որ ապականեալ ա-  
 խորժակաց անոր վրայ տպաւորած բը-  
 ծերը բոլորովին մաքրելով , ամենամա-  
 քուր բիւրեղի նմանի անիկայ , ու առ-  
 ջի պայծառութիւնն առնու :

Իարձեալ այս գիտութիւնը պիտի  
 ըլլայ ժողովուրդն ուղղելը , ու կերպով  
 մը կենդանացընել զանիկայ շահաւէտ  
 օրինակներով ու իմաստուն խորհրդովք-  
 վերջապէս՝ յարատեւել մինչև ցվերջ գե-  
 րագոյն բարւոյն մէջ , որ ուրիշ բան չէ՝  
 բայց եթէ բոլոր մեր գործոց և բոլոր  
 մեր վարուց ընթացիցն ամենակատար  
 միաբանութիւնը ուղիղ բանին հետ :

